



ԳԵՐ. ԻԳՆԱՏԻՈՆ Կ. ԿԻՒՐԵՂԵԱՆ
ՀԱՅԻ. ԱՐՄԱՆ ՄԻԼԹԱՐԵԱՆ ՄԻԱՐԱՅՆՅԵԼԱՆ ի Ս. Ղազար:



ՀԱՆԳԻՍՏ

ԳԵՐ. ԻԳՆԱՏԻՈՍ ԿԻՒՐԵՂԵԱՆԻ

ԷՆԴՀ. ԱԲՐԵՅՈՒ ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԸՐԵԱՆՈՒԹԵԱՆ

ԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՏՐԱՅԱՆՈՒՊՈԼՍՈՑ

Հեռագիրը կը գումակ Վենետիկի Ս. Ղազարու Միհիթարեան Միարանութեան Գեր. Արքահօր՝ Իգնատիոս Կիւրեղեանի մահը, համակեղու խոր սպով բայց Միարանութիւնն: Սպակից մեր սիրելի հարազատաց՝ թաճկագի Կողատեան համար, կաղերսեանք Բարձրեալի երկանածիր միհիթարութիւն որբացեալ Միարանութեան, եւ կը մաղթեանք արժանընիր յաջորդ մը Միհիթարաց Այսոյի վրայ, առաջնորդելու Միարանութեան ի բարին եւ ի բարզաւածում:

Գեր. Իգնատիոս Կիւրեղեան ծնած է Տրավիզոն՝ Կիւրեղեան ազգուական ընտանիքի, 1833, Փետրուար 14ին: Իրեն զաւակ մնացողուն ծնողաց կ'ըստ բարոյց դաստիարակութիւնն մը տակաւի Առաքոյ մատուցման փախաք կը գործառ իւր մէջ առևիրուելու Աստուծոյ ծառայութեան Միհիթարեան յարկին տակ: Հ. Ներսէս Սարգիսեան, որ Հայաստան կատարած գիտեական ճանապարհորդութեան վերադարձին կը գոնուեր Տրավիզոն, բայց այս կ'ըստ միայն անոր առոր ցանկութեան եւ մանուկ Կիւրեղեան իւր ձիով՝ հասակին երաժեշտ տաղով ծնողական գորգուրանաց՝ կ'ըսկերանայ Սարգիսեանի դեկ ի Վենետիկ: Հու. Ս. Ղազարու միայնարանի մէջ սկիզբ կ'ըսէ կրթական ուսմանց՝ եւ յառաջադեմ բայցերով կ'առարտէ դպրոցական ընթացքը, Բագրատունոյ, Հիւրմիւզեանց եւ Սիհանի օրով:

1854 Յունիուս 17ին կը ձեռնադրուի քահանայ եւ կ'իջևաց ըսկից գործանական ասպարեզ: 1868ին կը կարգուի Մուրատ-Ռախիչեան Վարժարանի օգնականութեան իրեն աջակից Հ. Չ. Ալիշանի. ըրու տարի վերջը (1872) իւր ուսոց մրաց ժամանականած կը զգոյ ամբողջ տևառութիւնն, քայց Կիւրեղեան չի վեհերիր: Իր Դաստիարակի տակ եւ ողջամիտ զարախարձերով հիմնական բարեփոխութեան կ'եմթարէկ Վարժարանի անդին կարգերը եւ համապատասխան եւրոպական կրթական դպրոցականց ժամանակակից Վարժարանին:

1752. Վ



Ա. Ա. Մաշտակ

ուստինական մակարդակի՝ գարզացման նոր շրջան կը բանայ գիտութեան անձնագործութեան որով կը սկսի արդեն յաձախել Վարժարանի շրջանաւարտ ասելու Պաղուսայի չահնչարանը:

Իոր քաղցրամիամբոյ անձնագործինան, տուքին ընթացքը, կառաւարչական շնորհը, զոր հանդէս կը բերէ տեսութեան շրջանին, կ'առջե ընդհանուր հիացում:

1876, Ապրիլ 11ին կը վախճանի Մուրատ-Ռախայէլեան Վարժարանի յարկան տակ Գեր. Գեորգ Հիւրմիրզեան, Միարանութեան Հնդի. Արքահայրը. Այս տարին Օգոստոս 2ին Միարանութեան Հնդի. Ժողովն կ'ընտրէ ընդհանուրական Արքահայր զ'իւրեղեան, որ թիջ յետոյ Ս. Գանձե կ'անուանուի Արքեպիսկոպոս Տրայանուպոյ (20 Մայիս 1877):

Իբրեւ Հնդի, Արքահայր Գեր. Կիւրեղեան իւր ձեռքին մեջ ուներ Միհիթանութեան ղեկը, քայց աշեկոծ ծովու վրայ տականին: Դժուարին ունան Միարանութեան ղեկը, քայց աշեկոծ ծովու վրայ տականին: Օրեր անցուցած եր Միարանութիւնը Հիւրմիրզեան Արքահայր վերջին տարիները: Կիւրեղեանի շուտով կը յաջողի սակայն Միարանութիւնը յաղաղութեան առաջ հանգիստ հանձի: Խմասուն Դաստիարակին եւ սիրելի Հովուապետին շորջան կը հանգիստ հանձի: Խմասուն կարող ոյժերը, եւ Միհիթարայ տունը կը պարունակուի Տրայանուպական պահանջանակից դեկանի կարող ոյժերը:

Կիւրեղեանի գիշաւոր ուշադրութիւնն կ'ուղղուի ընդարձակել Միարանութեան գործունեութեան ասպարեզը: Մուրատ-Ռախայէլեան եւ Բերայի Միհիթարեան Վարժարաններու կից հետզինուն կը հիմնուի Քաղիեղոնի, Պարտիզակի, Տրապիզոնի, Մուշի եւ Միմֆերուսի դպրոցները:

Միաժամանակ կը առևիրուի բարորդու եւ առելի աճայտ հիմներու վրայ դաւոր Միարանութեան տնտեսականը: Եոր կարուածներ կը զնէ. եւ Ս. Զենոնի մեջ Միարանութեան հովասուն ամարտուց մը կը սոսան, ուր ապս իւր սինչի առանձնարանն կ'ընայ ծերութեան օրերուն:

Ազգային գրականութիւնն, որ իւր Ասիսորաց օրով Ս. Ղազարու մեջ տուածի հայութանքի առարկայ եր, ասեւ այժմ կը մշակուի մասնաւոր ուշադրութեամբ: Կիւրեղեան սամած եւ դաստիարակուած Բագրատուննան դարուն, բայց առանձնական կը կանգնուի ազգային գրականութեան մշակման: Իւր յուսանքով կը ձեռնարկէ չ. Աշխան Հայուստանի տեղագրութեան. եւ նունէ նուն ուսու կը տեսնեա Ծիրակ, Միսուսան, Արտարատ եւ Սիսական: Բազմա վեպա կը շարուանէ իւր հրապարակագրական գործունեութիւնը, Գեղունի կ'արթացնէ ազգին մեջ գեղարդուեստուական ձաշակ, Միհիթարեան մամուլ հետզինուն հրապարակագրական արուեստզիտուական, գեղարդուեստուական, աշխարհագրական եւ պատմական գրախ գործոցներ, եւ գեղարդուեստուական անունն կից կը սկսի վայրի Սուրբեան, Զարքանէլեան, Սարգիսեան, Աշխանի անունն կից կը սկսի վայրի Սուրբեան, Զարքանէլեան, Սարգիսեան,

Քաջունի, Թորոսեան, Տիրողեան, Հացունի, Ղազիկեան, Երևանիան... որոնք Միհթարեան պարծանքներն կ'ըլլան:

Խնքնին ծերունազարդ Առաջնորդն սիրահար գրական աշխատութեամց՝ յատկապես եկեղեցական երաժշտութեան, 25 տարիներու քրտինքով կը մարդէ կը զուե դարերու աղասունմներէն Ծարականց և հիմնուած հնագոյն գրչագիրներու վրայ, եռ երապարսէ կը համա Ծարականց և եռ ծաշոցը մարդու տպագրութեամք ի գործածութիւն (1898—1904). իր հայկական երաժշտութեան հմտութեան կը պարտինք այն ընտիր յօդուածներու Բազմավեպի մեջ (1900—1904), որոնք կու տան մեջի յարգի Լուսաբանութիւնը տօնելու իրենց չոր եռ Հովհաննապետին Քահանայութեան եռ Արքապիսկոպոսութեան յորելեանները:

Կիորեղեանի օրով մեծափառ տօնեց Միհթարեան Ոխարանութիւնն իւր գոյութեան 200 ամեայ տարեղարձը (1901). եռ խնքնին բազմամեայ Արքակայրութեան իւր Որդուց այլ եռ այլ անգամներ ուրախութիւնը տօնելու իրենց չոր եռ Հովհաննապետին Քահանայութեան եռ Արքապիսկոպոսութեան յորելեանները:

Կիորեղեան անունն Վեճենոյին Միհթարեան Սիարանութեան պատմութեան մեջ պիտի մնայ անման: 45 ամեայ բեղուան գործունեութեամք ընդարձակ գույխ մը բացած է անիկա հուն, ուր խնքն կը անրկայանայ մեղի առյուղուած Միարանութեան անդրին զարգացման. իսկ Միարանութեան զարգացումն ի անրուստ ոչ այլ ինչ է, բաց եթէ ոյժերու կենդրուացումն, որուն անրգործական կարողութիւնն ի արտայայտոյի առ արուար գործունեութեամք: Եռ Միհթարեան Սիարանութիւնն Կիորեղեանի արքայութեան արտայայտոց այս գործունեութիւնը թէ դպրոցական եռ թէ մատենագրական ասպարեզներու վրայ այնքան յաջող եռ այնքան փայլուն կերպով: Եթէ այս գործունեութիւնն միշտ հաւասար արագութեամք եռ հաւասար ուժով ըրաթացաւ, այն ժամանակի եռ պարագաներու արդիւնքն է անշուշտ. ոչ ժառն ամեն տարի հաւասար կը ուլ մրգացաւ է եռ ոչ կեսնքի իւրաքանչիւր հասակի հաւասար կորովով ստեղծագործոյ:

Կեանքի բարձրագոյն տարիքի մեջ՝ 89 ամեայ՝ բեղուան գործունեութեամք եռ ակաղանուած մեծամեծ արդեամբը կը վախճանի Կիորեղեան՝ ի Ս. Զենոն՝ իւրականույն մեջ, Դեկտեմբեր 1ին:

Յիշատակ արդարոց օրհնութեամք:

Խմբագրութիւն «Հանդիս»: